

# Մ Ե Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ՏԵՕՐՏԻՒՆ ՃԻԻ - ՍԵՆԵ

( 1 8 6 4 )

ՆՈՒՄԵՐՈ - 322

1711 - ՃԵՄԱԶԻԼ ԵՎՎԵԼ 19

ՀՈԿՏԵՄԲԵՐ 8

ԱԼԱՖՐԱՆԿԱ 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԱՄԻՐԱՆԵ ՀՈԿՏԵՄԲԵՐ 8 ԲԵՆԶԵԿԵՄՊԵ

Վ իտին գայիմմագամըղը, (Թուգչա մուծապարըֆը սապըգ սպատեթլու Սապրի բաշայէ :

— Ենի գայիմմագամըղը, բիւթ. պէշի միրի միւրանի իլէ | աղլսթան մուծապարըֆը սապըգ Սիպլեյման բաշայէ :

— Բոթլա գայիմմագամըղը, Սոֆիա մուծապարըֆը սապըգ սապատեթլու | Կնէտ Բասիմ բաշայէ :

— Սոֆիա գայիմմագամըղը, Լէնի բազար գայիմմագամը սապըգ սապատեթլու | Կնէտ բաշայէ :

— Խուսճլագ գայիմմագամըղը Իւսկիւ պայիմմագամը սապըգ սապատեթլու | Սահմուտ Փայիլ բաշայէ :

— Վարնա գայիմմագամըղը, Իպգա | Թլրնիսփա գայիմմագամըղը, Իպգա :

— | աղլսթան մուծապարըֆըղը, Հաքքիարի գայիմմագամը սապըգ սապատեթլու | Կուրէտտին բաշա հապրէթլէրինէ :

— Հաքքիարի գայիմմագամըղը, Գատթամուհի մուծապարըֆը էսպաղ սապատեթլու | Կամիլ բաշայէ :

— Իւսկիւ պայիմմագամըղը, Տէնիղի գայիմմագամը էպպագ իղլէթլու | Կնէտ պէշէ :

— Տգնահմայը Հիւմայուհանէն Շառիյէ նամ իբի անպարը վաքքա Իգմիր սուլարընա կէծնտէրիմիշ տիր :

— Հէր նէ սէպէպէ մէպնի իսէ, տէօրթ պէշ կիւնտէն պէքոգ | Լւրու բատան նէ գծնտիտէ, նէ քոգ բօլի թիգա իշիւն թէլէղըաֆ խապէրէրի կէլմէմիշ տիր :

Ղալէթալէքտէ իբի մուհիմմ հավատիս պուլուհոգր քի, հէնիւղ թահ գիգէ միւհթաճ իսէ տէ, շիմտիլք պէջիւք թէվտթուրա մուծիպ օլմուշ տուր :

Պու մուհիմմ հավատիս պիւրիսի Լւսթրիայա միւթապիգ տիր : Իթալիա տէվլէթի Բօմայա տօգուհ մայաճաղը միսիլիւ, կէցա Վէնէտի կէ տախի տօգուհմամայա ոէօղ վէրմէյէ մէճպուր օլուպ, պու սէպէպէ մէպնի Ինկիլիզ վէ Դրանսըղ տախի Լւսթրիայը իսկեաթ իտիւպ, կէցա բէյ տէր բէյ ապէրինի Վէնէտիկան չէքմէյէ սէօղ ալմըլար տըր, վէ պիր օն պէշ պին ապէր շիմտիտէն չըգար մայա պաշնամըշ տըր Դոնէյնլէր տէ վար : Պուհուն իւզէրինէ Իթալիա տախի ապէրինի թէնզիլ իտէճէք տիր : Իլէրիտէ Զոլիլ թիւն Լւրուբանըն տախի ապէր թէնզիլի իւզէրինէ սէօհ պէթ աշըրաճագ մըշ :

Պու ճիհէթլէ Լւրուբանըն արթըգ

Իշ պու Բուգնամէ հաթթատա իբի տէֆա, Էանի սալը վէ բէնշէմիկ կիւնլէրի նէշ օլմուհագ տըր : Փիլաթը Բաթմանտէ Վէճուալը Հապտախիս ապթոսթ օլմըլար իշիւն սէնէվի 50 դուրուշ վէ ալթը Դըրը 50 դուրուշ տուր : Լպթոսթ օլմայսիլարա սէնէլլի 60 վէ ալթը 55 դուրուշա տըր : Տաշարաթուր, բօսթա իւճիլթի իւզէրիմիլէ օլմագ, Վէճուալա ապթոսթ օլմըլար իշիւն սէնէվի 60 վէ ալթը ալթը 55 դուրուշ, վէ ուլթոսթ օլմայսի իշիւն սէնէվի 70 վէ ալթը ալթը 40 դուրուշա տըր :

ուզողն միւտտէթ սուլհու սալահտա  
գալմասը իլէ . հէր տէվլէթ ըսլահա-  
թը տախիլլէսի իլէ մէշղուլ օլաճագ-  
մը :

Պէջիւբ արղու իտէճէք շէյ , լա-  
քին հէնիւզ պու արղու գատար ինա  
նըլաճագ շէյ տէ կէօրիւնմէզ պիղէ :

Իրինճի հաւլատիս , պոււնտան տա  
աճայիպ սիր : Վէ պու տուր Վէ տէ.  
րէլէրին րէխի | ինգընուլն իտախիշահ  
լըզա գալգըլմասը :

Վազասա ճիւմհուրլարըն ուզողն  
ճէնիլէրէ պուլաշտրիտան սօղրա , ար-  
գասընտան պիր իտախիշահլըզ զուհուր  
իթմէսի , թէվարիստէ եէնի պիր շէյ  
տէյիլ տիր . լմբին Վմբիգա հագգըն  
տա պու պէջլէ օլապիլիր մի , վէ | ին  
գօլն պոււնու պաշա չըգարապիլիր մի ,  
օրալարը նամալիւմ տիր :

Պու հաւլատիս վէրէնլէր շունա  
իսթինատ իտէրլէր քի , րէխ , պու  
էֆէհարլընը րումիզտէն էբէյի զաղէ-  
թալէթ վասէթասը իլէ մէյտանա չը-  
գարապիլտա , չօգլուգ մուխալիֆէթ  
իտէպ , վէ ճէվապ վէրէն օլմամը տըր :

Պաղըլարը տա տէրլէր քի , Ղէ-  
նուպտա իհտաս օլունան եէնի | էգ-  
սիգօ իմբէրաթորլուզունա գարչը ,  
Շըմարտա տախի պէջլէ պիր իմբէրա-  
թորլուգ իհտասը թապիլաթը մաս-  
լահաթտան տըր :

Հէր նէ հալ իտէ , պէջլէ պիր շէյ  
միւմբին օլտուղու հալաէ պիլմէյիլ

քի օն տօգուզունճու Դար , վէ Դարը-  
լարը նէ տէյէճէքլէր :

— Վէճէ գըլլէթի հագգընտա , ին  
կիլթէրրատան կէլէն իսպէրլէր պիր  
գարար տըր . եանիա տայիմա ագճէ  
տարլըզ վէ գըլլ ալամէթլէրի կէօս.  
թէլլիր .

— Թարապիատա ինկիլիզ մէֆարէ-  
թի թէրճիւմանը ճիւմլէյէ մալիւմ օ-  
լան Սիւսիւ Սարէլ , ինկիլիզլէրին ա-  
տէթի իւզըն սօսագ տէնիլտէ եը  
գանսըլը հալաէ , գան պաշընա սըչ  
րայլու , պիր իքի տաքիքէ զարֆընտա  
վէֆաթ իթմիշ տիր : Սումայիլէյ  
գըրգ եաշընաա էսհապը մուլիւմաթ  
վէ տիրայէթտէն օլտուղունտան պու  
վէճհ իլէ վէֆաթը ահըպպա վէ թա-  
ալիւգաթընա մուճիպի քէմալը էսէֆ  
օլմուշ տուր : Ղէնագէսի պու կիւն ,  
Թարապիատա քէային ինկիլիզ մէզա-  
րիսթանընա տէֆն օլունաճագ օլուպ  
Վալաթա քէօրիւսիւնտէն տախի  
պու խուսուս իլիւն մախսուս պիր  
վսբօր գալգաճագմը :

Իէք սօսագ տէնիլէ կիրմէքտէ ,  
պու մագուլէ գաղալար էքսիք օլմագ  
սա տա , ինկիլիզլէրի տէ պու թապի-  
յաթտան կէրի տուրտուրմագ , պու  
անէ տէքմիւմբին օլամամըշտըր . Հինտ-  
լիլէրին աթէշէ աթըլմասընը ինկիլիզ  
տէվլէթի մէն իթմէքաէ իտէ տէ , ին  
կիլիզլէրին սույա աթըլմասընը հալա  
սէրպէսթ պըրագմը տըր :

| ՄԵՍԿԻՒԲԻԱՅ ԳԵՆԵՅՑ             | ՍԱԼԸ<br>ՀՈԿՏԵՄԲԵՐ 6 |        |        | ՉԱՐԱԳԱՍ<br>7 |        |        | ԲԵՆԶԵԼՍԻԵ<br>8 |        |
|-------------------------------|---------------------|--------|--------|--------------|--------|--------|----------------|--------|
|                               | Սադան               | Էջլէն  | Լիւլա  | Սադան        | Էջլէն  | Լիւլա  | Սադան          | Էջլէն  |
|                               | 100 30              | 100 30 | 100 30 | 100 30       | 100 30 | 100 30 | 100 30         | 100 30 |
| Մէճիտիլէ լիւրա . . . . . 2րդ  | 68 8                | 68 7   | 68 14  | 68 12        | 68 11  | 68 13  | 68 12          | 68 13  |
| Աիւմիւթալէ լիւրա 100 զալուշտա |                     |        |        |              |        |        |                |        |
| Օնանէլէթ թէրթիլաթ             |                     |        |        |              |        |        |                |        |
| Աինճի Չինճի գօսաօլտէ          | 53 18               | 53 17  | 53 24  | 53 22        | 53 21  | 53 23  | 53 22          | 53 25  |
| Իւշիւնճիւ թէրթիլա             | 53 18               | 53 17  | 53 24  | 53 22        | 53 21  | 53 23  | 53 22          | 53 25  |
| Թէրթիլաթը րապիա               | 55 38               | 55 37  | 56 4   | 56 2         | 56 1   | 56 5   | 56 2           | 56 5   |